

## ՔՈՒԶԱԿԵԱՆ ՏԱՂԵՐ

Ա. ԽՈԽՄԲ

(Շաբ. եւ վերջ)

Կանգնիմ ես ի քո զիմաց, լամ որ իմ հուրն ըզքեղ չերէ .  
Մանուկ սիրու տէր արիր հանեցիր ի մարդկութենէ :  
Չանա՛, շուտով ճար արա՛, զիս ի քո զիրկըն ժողովէ .  
Թէ չէ կը սպանեմ ես զիս, զան ուզեն զարիւնս ի քենէ :

×

Ռևկա կու զընաւ, խօչ եար, արեկ զիմ ձամբեկըն օրհնէ .  
Տարեկ մի օֆա պահէ, զերեսիկտ ի մարզոյ ծածկէ :  
Թէ զամ՝ նա տուա արա՛, թէ չզամ՝ նա զու սեւ ներկէ .  
Հազար ամանաթ հողի՛ յետեւ ինձ ըլուկրըն թարկէ :

×

Գընալ ու զընալ կ'ասես, ա՛ռ դանակ ու դու զիս մորթէ .  
Քո սիրած եարուկն եմ ես, իմ արիւնըս քեղ հալալ է .  
Այս իմ նենզաւոր աշքերս ծըռկըտի, զայ զքեղ փընտուէ .  
Թէ դուն ի հոս շըլաս նա լեզւակս հետ ո՞ւմ զըրուցէ :

×

Հառչիմ նա հառաչ կուզայ, հուրն ու բոցն ի զերայ կու բերէ .  
Ամէն խօչ եարին տարտէն զիս թողեր և այլ մարդ կու սիրէ .  
Աձապ այն ինձի կուզա՛յ, ամ թէ զոր անդէտ կու սիրէ .  
Զինչ մէկ մ'որ թողու զպաղչան և ի փողոցն երթայ փընտըտուէ :

×

Աչերուտ ամ համբ արա՛, քո ուներտ զերկիր կ'աւիրէ .  
Շիրազ ու Շիրւան քազաք, զըլպահան ի հիմնէ քակէ .  
Մարզն որ սիրու տէր լինի, թէ լուներն երթայ նա կ'ասէ .  
Յորեկն է իր մութն եղեր, մարդ ըզիւր տարտըն չզիտէ :

×

Ելաւ նորելուկ չօճուխ, լուք տարաւ ըզուկըն ի բանէ .  
Ինչպէս որ ենէ հովիւն ու ձրգէ զիսընծորն ի զանէ .  
Խրնծորն որ զանած լինի, զիր առջի զինն ո՞նց կու բերէ .  
Քանի քամ ոսկի լինի, մէկին տասն արծաթ կու բերէ :

×

Մբաթիկ ցորենին արէք, որ ի մէջն ի վար կիսած է .  
Շատ կէսն մարմին է կերեր, եւ քիչ կէսն հոգւոյն դըրած է .  
Մար մի 1) զարձեր ու ցորեն ի յոտն կու տանի ,  
Այնչափ առ եւ զիր կ'անեն, զիր մահուն օրըն չզիտէ :

1) Այսպէս ի ձեռագիրն :

X

Գրլողուն ի վերայ վարդին է նրստեր ու մանր կ'ասէ .  
Քան ըզիս փոքրիկ հաւուկ՝ զիմ ճափաս այլ ո՞վ կու քաշէ .  
Տարին տասւերկու ամիս փուշն ըզիմ մորթիս կու ծակէ .  
Երբ վարդն որ թըփին բերեմ, նա ամէն ապլահ զայ քաշէ :

X

Դիշեր ու ցորեկ կու լամ, աճափ իմ եարըն կու լըսէ .  
Հընցկուն ոզորմուկ կու լամ՝ աչերուս արիւն կու կաթէ :  
Ով որ իմ ձայնիս լրսէ՝ իմ տարախս տարժան մի անէ,  
Հաշւէ թէ գերի գըներ՝ և արեւուն ազատ կու անէ :

X

Ելնես զու ի ձեր տանէն, լուք աչօքդ անես թէ սիրէ .  
Իմ սէրըն մէն ինչ անէ, երբ քուկիկն ի հետ չընկերէ .  
Երբ սէրն երկուքէն լինի, քան զնուշ ու շաքարն անուշ է .  
Երբ սէրն ի մէկէն լինի, քանց մահուն օրըն դըժար է :

X

Քանի մարըն զիս բերեր՝ իրիցու չեմ խոստովաներ,  
Յոր տեղ ժամ եկեղեցի որ կայ, ճուկ առեր զնամփիկս եմ շեղեր .  
Յոր տեղ աղւոր եմ տեսեր, գիրկ առեր և ի դէմ դընացեր .  
Զժամփիկս եմ յիր ծոցն արեր, ծըծերուն եմ խոստովաներ :

X

Դարիալ եմ ու խիստ լալի, յայս օտար երկիրս որ եկի .  
Աչ հայր, ոչ եղբայր ունիմ, ոչ ունիմ սըրտով սիրելի .  
Ինձի սիրելի պիտէր, որ սըրտիս սըրըն ասէի,  
Զնողուս հողին իր 1) տայի, յարեւէս բաժին հանէի :

X

Ճապղեր եմ ջրի նրման ի յերկրոց յերկիր կու դընամ .  
Յըցուր մէկ մի քեզ նըման, զայն սիրեմ ու գքեզ մոռանամ .  
Թէ չէ զայս գեղիս քարերն արիւնէս կարմիր լուանամ :

X

Այսօր ինձ երնեկ արւէք քան զամէն օրերս եմ ուրախ,  
Իմ եարն ալ ի մէրն եկաւ վաղվընէ ու խիստ մըթընթախ .  
Մանկտիքն ի գինին նըստեր՝ սիրու տէր մանչըր կ'ասէ խաղ .  
Այն որ սիրու տէր շեղեր՝ նա նըստեր քան զծովըն խաղաղ :

X

Աղւորին մըտիկ արէք, որ զըրեր կարմիր սարաղում .  
Եկեր պարսպին առեր, որ ամէն է աղըւնոյ պուռմ .  
Երնեմ ու պաղչան մըտնում, ու քաղիկ մօռ ու լուրջ,  
Առնում իմ եարին տանիմ, ու պագնեմ զինք խումար ու լուրջ :

Հրատարակեց Հ. Ն. Ակինեան

2) Այսինքն՝ իրեն :